

Խիստ քիչ, բայց լաւ ոճով գրուած են.
ասոնց մէջ Հետապային Անդը ըսուա-
ծը շատ անուանի է : Հյոյնք հինգ վեց
լրագիր ունին, բայց իրարու հակառա-
կութեան հոգւով գրուած ըլլանուն՝
վախեմ թէ աւելի վնաս կ'ընեն ժողո-
վրդեան քան թէ օգուտ : Հնդկաստան
քանի որ Ինդղիացւոց ձեռքը անցաւ
շատ լրագիրներ ալ սկսաւ հանել : Լ-
զիպտոսի մէջ 1828 թն սկսաւ տաճկերէն
լրագիրը Անգլիամէտ Անգլիացային
հրամանովը . Պօլայ Ժանդէֆ Վագայէ
լրագիրը ամենուն ծանօթ է : Ի՞նչ եր-
կրնցընենք . ինչուան Իմբրիկեցիք ու Ի-
մերիկայի վայրենի ժողովուրդներէն ալ
ոմանք իրենց համար լրագիրներ ունին :
— Բայց աշխարհիս մէջ մէկ երկիր մը
չկայ որ այնչափ բազմատեսակ ու բազ-
մաթիւ լրագիր ունենայ՝ ինչպէս Իմե-
րիկայի Անգլիակաց երկիրը :
Արածին լրագիրը ելեր է հոն Պիոսթըն
քաղաքը 1704 թ. . իսկ 1840 և 1500 տե-
սակ օրագիր և լրագիր համբեր են հոն՝
ամէնն ալ անդղիարէն, 70 տեսակ ալ
գերմաներէն : Արսեն թէ մէկ տա-
րուան մէջ ինչուան 60 միլիոն օրինակ
կ'ելլէ . և որովհետեւ լրագրաց վրայ հոն
տուրք ալ չկայ, աժան աժան կը ծա-
խուին . յայտնի է թէ գնողներն ալ կը
կարդան :

(Արագրաց և Արագրաց վրայ այս-
չափ խօսելէն ետքը, մեր ընթերցասի-
րաց կը թողունք երեւակայել ու խոր-
հրադածել թէ ինչ փափաքներ ու բա-
րեմաղթութիւններ կ'անցնին մեր սըր-
տէն աս բաներս գրելու ատեն ալ մեր
ազգային լրագրաց համար . ի՞նչ արդեօք,
բայց եթէ աճումն, յաջողութիւն, և
մանաւանդ կատարելագործութիւն և
օգտակարութիւն :

Հ. Գ. ԱՅԱ :

ԱՇԽԱԲԱՎԴՐՈՒԹԻՒՆ

Ենդշտ : — Արտասուլ:

ԱՌԱԹ-ՊՐԵՕՆ անունով երեւելի աշ-
խարհագիրը շատ գեղեցիկ կը համառօ-
տէ Ինգղեոյ և Ինգղիացւոց յատկու-
թիւնները առ խօսքերով . “ Կիմայ մը
,, որ միշտ մշուշ, խոնաւ ու փոփոխա-
,, կան է . քաղաքական աղատութիւն
,, մը որ երկար ատեն նախանձելի եղեր
,, է նաև աշխարհիս խիստ լուսաւո-
,, րեալ ազգերուն . տիրող կրօն մը որ
,, օտար ազգեցութեան տակ ըլլալով՝
,, եր ոյժը պահեր է . Ճարտարութիւն
,, մը որ պատճառ եղեր է երկրին բեր-
,, քերուն տամնապատիկ շատնալուն . և
,, աս բաներուս պատճառաւ Ինգղիա-
,, ցւոց ազգը ծանր, խելքին եկածը ը-
,, նող, ըրածին վրայ մոտածող բնու-
,, թիւն մը առեր է . ինքնիրեն հաւ-
,, նած ըլլալուն՝ ինքղնաքը աշխարհիս
,, առաջին ազգը դնող, քաջուած կեանք
,, մը անցընող, որիշ Աւրոպացւոցմէ
,, տարբեր սովորութիւններ ունեցող,
,, դրացի ազգերէն աւելի գիտութիւն
,, ունեցող, տեսակ մըն ալ եսութիւն
,, ու շատ մը նախապաշարմունքներ ու-
,, նեցող . ասկէց է որ հասարակ ժո-
,, ղովոդեանը մէջ այնչափ արտաւոց
,, կարծիքներ կան, որ սովորաբար ազ-
,, գային հոգի կը սեպուին, մեծերուն
,, մէջ ալ այնպիսի սկզբունքներ որ եր-
,, բեմն արդարութեան դէմ կ'ելլեն,
,, որով Ինգղիացւոց կենցաղագիտու-
,, թիւնը ուրիշներէն շատ տարբեր ըն-
,, թացք մը ունի, այնպէս որ իրենց դաշ-
,, նակից տէրութիւններն ալ սորվեր են
,, ու վրան չեն վստահիր : Այսու ամե-
,, նայնիւ անդղիացի ազգին բուն եր-
,, կիրը թէպէտ և քիչ ընդարձակու-
,, թիւն ունի, բայց ինքը աշխարհիս
,, կշռոյն մէջ շատ մեծ ծանրութիւն
,, ունի . ուժը իրաւ որ շինծու է՝ նման
,, իր մեքենաներուն ուժին՝ որով ա-
,, րուեստական բերքերը հարիւրապա-
,, տիկ կը շատնան, բայց ան ուժն այն-



‘ Արարակ նոր Համառանոցը :

„պիսի ահազին ուժ է որ համարձակ
„կրնանք նմանցընել ան շոգի դարձած
„ջրին՝ որով այնչափ վաստակ կ'ընէ
„ինքը, և կամ ան Ովկիանոսին՝ որուն
„վրայ միտքը դրած է թէ ինքը մինակ
„պիտի տիրէ, և աս ուժովը իր շա.
„հուն համար այնչափ անգամ այնչափ
„ժողովուրդներ խոռովիք է և անոնց
„մէջ սոսկալի փոթորիկներ հաներ է,,:

Այս զարմանալի ազգին արուեստա-
կան ճարտարութեանն ու բանուկ վա-
ճառականութենը չափ չկայ. գործուածք-
ներուն շատութիւնն ու բարակութիւ-
նը ամէն տեղ գրեթէ առակ եղած է .
բերքերն ու վաճառականութիւնն ալ
ան աստիճանի ծաղկած են որ, աշխար-
հիս մէջ երկիր մը՝ տէրութիւն մը չկայ
որ աս բաներուս կողմանէ Անգղիոյ հա-
նի : (Ջրինակի համար, միայն երկրա-
գործութեան տարեկան բերքն է 25
հազար 500 միլիոն ֆրանքի արժէք .
հանքային բերքը 700 միլիոն ֆրանքի

գին . միայն երկրէն դուրս ելած բամպը-
կէ գործուածքներուն երկայնքը՝ 1836էն
ինչուան 1840՝ 490 միլիոն մեթր եղեր
է տարին : Խակ Անգղիացւոց վաճառա-
կանութիւնը բոլոր աշխարհիս երեսը
բռնած է . միայն վաճառականի շոգե-
նաւերուն թիւը չորս հինգ հարիւրէն
աւելի է, թողուրիշ անթիւ հասարակ
նաւերը որ բոլոր ծովերուն երեսը բըռ-
նած էն :

Անգղիոյ վաճառաշահ քաղաքներուն
մէկն է նաև Ախուքասլ քաղաքը, որուն
վաճառանոյն է աս պատկերիս մէջ ե-
րեցածը : Ուայն գետին եղերքը շի-
նուած ըլլալով՝ ծովէն տատուերկու մը-
ղոն միայն հեռու, իր նաւահանգիստն
ալ ծովային նաւահանգստի պէս բա-
նուկ է, այնպէս որ մէկ տարուան մէջ
ինչուան 2000ի չափ նաւ կը մտնէ ու
կ'ելլէ, և միայն տարեկան մաքսը կէս
միլիոն լիրէ սթեռլինի կը հասնի : Ախ-
քասլէն դուրս ելած գլխաւոր վաճառքը

Համբային ածուխն է որ քաղաքին քովերէն կ'ելլէ . աս հոչակաւոր ածխահանքը այնչափ մեծ ու հարուստ է որ մէջը քառասուն հազար հոգի կ'աշխատի . ուրիշ բերքերն են կապար , թափծու և բանած երկաթ , հայելի , ներկ , օձառ , աղ և այլն : Ինակիներուն թիւը 100,000 կը համրեն , բայց հետզհետէ աւելնալու վրայ է , ինչպէս նաև քաղաքն ալ օրէ օր աւելի զարդարուելու և շէննալու հետ է : — Ի՞ս քաղաքը հին հաւովմայեցւոց ժամանակն ալ անուանի է եղեր , բայց ասկէ 800 տարի առաջնորոգուելով՝ հիմակուան անունը առեր է , որ Իրբ բերդ կը նշանակէ . իսկ բուն զարդարուին ու ծաղկիլու տասուերկու տարի հազիւ կայ . և աս բանիս մեծ պատճառ եղած է Արէնձը՝ անունով Ճարտարապետը իր զարմանալի Ճարտարութեամբն ու անխոնջ գործունէութեամբը : Ի՞ս եղական մարդը գրեթէ բոլորովին նորէն շիներ ու գեղեցիկ փողոցներով պալատներով զարդարեր է իր հայրենիքը . ինչ հնարքով ըսես նէ , հին տներ կը գնէ կը փիցրնէ , անոնց տեղը նոր նոր աղուոր տներ կը շինէ ու կը ծախէ , և թէ որ ստակը քիչ գայ նորէն տուն շինելու՝ ընկերակցութիւն կ'ընէ ուրիշներու հետ , միլիոններով ֆրանք կը բանեցրնէ ու ետքը շահէն անոնց ընկած մասը կը բաժնէ եղեր : Ի՞ս աս կերպով մէկ սոսկական մարդ մը թերեւս շատ աւելի օգուտ ըրած է իր հայրենեացը քան թէ իշխանն մը իր երկրին , պատիկ թագաւոր մը իր տէրութեանը : Հոս գրուած պատկերին շէնքն ալ իրենն է . վասն զի Արէնձը 15,000 լիրէ սթեղին տուեր ու գներ է քաղաքէն խոտեղէնի վաճառանոցը , անոր տեղը աս նոր վաճառանոցը շիներ է այնպէս մեծագործ ու գեղեցիկ բան՝ որ նմանը բոլոր Ինգլիոյ մէջ չգտնուիր . քաղաքը 39,290 լիրէ սթեղին տուեր ու նորէն գներ է վաճառանոցը : Ի՞սոր երկայնութիւնը 338 ոտնաչափ է , լայնութիւնը 247 . տասնըշորս դուռ ունի և 243 խանութ . մէջտե-

1 Grainger.

զուանքը երկու շատրուան կայ փառաւոր , երկու կողմն ալ բոլոր կազի կանթեղներովլուսաւորած է :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԳԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

ԱՄՐԴՍ ընկերական ըլլալով՝ շատ անգամ կը մտածէ թէ ինչ կերպով իր ընկերակիցներուն կրնայ աղէկութիւն մը ընել , և ընկերութեան թշուառութիւնները պակսեցընել : Ի՞սպիհի վըսեմ մտածութեամբ վառուած՝ Արոպայի մէջ շատ երեւելի անձինք աղքատաց տառապանքը թեթեցընելու և երկրի մը վիճակը լաւցընելու համար սկսան հնարքներ մտածել . և որպէս զի մտածած բաներնին իրենց մէջ մնալով՝ անձանօթ ու անպտուղ ըլլան , նոյն բաներուն վրայ շատ գրուածքներ ալ հրատարակեցին . ասոնք այնչափ շատցան ու հարկաւոր գիտելիքներով լեցուեցան՝ որ զատ ուսմունք մը եղաւ նոյն հնարքները և գիտելիքները սորվիլը , և ըսուեցաւ Ուսուն Իշաղագահան Ծնադեսութեան : Այս ահա աս ուսման միջոցովն է որ Արոպայի տէրութիւնք կը ջանան իրենց ժողովրդոցը վիճակը հետզհետէ լաւցընել , ու ան գէշ կերպերը վերցընել՝ որ այս ուսմամբս յայտնի եղան , և միշտ քաղաքական տնտեսութեան ցըցուցած ճամբաներուն կը հետեւին , որովհետև ասիկայ օր ըստ օրէ կատարելագործուելու վրայ է , և խիստ երեւելի ու քաղաքագէտ անձինք ասոր վրայ կ'աշխատին : — Ի՞ս ամենօգտակար ուսումը մենք ալ ուզելով մեր ազգայնոց հաղորդել , թէպէտ և նախընթաց ամաց Ինազմալէպներուն մէջ քանի մը հատուած դրեր էինք , ուզեցինք աս տարի սկիզբէն սկսելով՝ ծայր 'ի ծայր գրելնոյն ուսման վրայ , որչափ կարելի է պարզ ոձով : — Ե՛սամնք որ շատ չանցնիր՝ առանձին գրքով ալ կը հրատարակուի աս օգտակար ուսումը ազգերնուս մէջ :